

## Հ Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

**ՀԱՅ ԳՐԵԲՈՒ ԶԵԼԸՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

(Շարումակութիւն և վերջ:)

Ա, Ա, Ա.

Երկաթագրէն մինչեւ հիմայ կը մնայ նոյն ոճով, նմանապէս արդի ձեռագրին մէջ: Միայն թէ ոմանք առաջին սիւնը երկրորդէն երկար կը գրեն, ուրիշներ ալ իւրաքանչիւր սիւնը օղակաւոր կը ձեւացնեն, իրբեւ ֆրանս. երկու ձեռագիր եւ:

Վ, Վ, Վ

Գիտենք որ երկաթագրի մէջ շատ հին ժամանակէն երկու տեսակ կ'ար. մէկը հաւասար սիւներով, երկրորդը վեցելին պէս: Բոլորգրի մէջ ալ ժամանակ մը կը շարունակուի առաջին ձեւը, այսպէս տակաւին 1181 թուին, անցման գրով Աւետարանի մը յիշատակարանին (Ճիրակ, Էջ 27) վ տառը կը գտնենք Ա. ձեւով: Այնուհետեւ այս ձեւը կը խափանուի՝ տեղի տալով վ ձեւին, որու պոչը կրնայ ըլլալ վայրահակ կամ ուղիղ: Երկու տեսակներն ալ միաժամանակ կը գտնենք Տուտերդոյն ձեռագրին մէջ՝ 1154 թուէն (Այրարատ, Էջ 167):

Արդի ձեռագրին մէջ պոչի օրէնքներուն համաձայն կը ստանայ բոլոր տարրերակները: Տարրերակները շատ աւելի կը շատնան անով՝ որ կարծ սիւնը մեծ սիւնին միացնելու ժամանակ՝ մաղագիծը նոյնպէս կը ստանայ զանազան ձեւեր՝ միացման օրէնքներուն համաձայն:

Մ, Ա, Ա.

Գիտենք որ երկաթագրի մէջ տառս ունէր երկու ձեւ՝ Տ եւ Տ. միջին մեսրոբեան գրութեան մէջ պահուեցաւ երկրորդ ձեւը, որ ուղիղ գծերով եղաւ լի: Ասոր մէջ տառին երեք սիւները անհամաշափ էին, առաջինը եւ վերջինը ըլլալով կարծ, միջինը երկար: Վայելչագրութեան օրէնքը կը պահանջէր որ երեք սիւները հաւասարուելին, ինչպէս եղաւ վերջապէս բոլորը մէջ, բայց մինչեւ այդ նկատելի են տառանումներ: Այսպէս էջմիածնի թ. 988 ձեռագրին մէջ՝ 1045 թուէն (Ճող., թ. 50) միջին մեսրոբեան 11 տող գրութեան մէջ կայ 15 տ, որոնցմէ 10 մ ձեւով, մէկը՝ առաջին սիւնը երկար, վերջինը կարծ: Տուտերդոյն ձեռագրին մէջ՝ 1154 թուէն (Այրարատ, Էջ 167) կայ 12 տ, որոնցմէ հինգը

հաւասար սիւներով, իսկ եօթը հատը՝ առաջինը եւ երկրորդը հաւասար, երրորդը կարծ:

Երեք հաւասար սիւներով ալ կը գտնենք առաջին անգամ 999 թուին, կոգովտի ձեռագրին մէջ: Այս վեճակին համար լէ յետոյ՝ հիմայ ալ տառը կը սկսի ուրիշ ձեւափոխութեանց ենթարկուիլ: Կամ վերջին սիւնը կը սկսի կլորնալ եւ վար կախուիլ, յետոյ՝ առաջին սիւնին ծայրէն եւ երրորդ սիւնին վարի ծայրէն մէկ մէկ փշիկ կ'աւելնայ այսպէս՝ էջմիածնի թ. 948 ձեռագրին մէջ, 1196 թուէն, (Ճող., թ. 66). յետոյ առաջին եւ երրորդ սիւները կլորակ ձեւ կ'ընդունին, իբր թէ ունենայինք պառկած ալ մշտեղէն ուղղահայեաց գիծ մը անցած, այսպէս կամբրոնացաց շիշատակութեան մէջ՝ 1197 թուէն (Սիսուան, Էջ 92), վերջապէս միջին սիւնը կը սկսի երկարելով վար կախուիլ, այսպէս արգէն 1201 թուին՝ էջմիածնի թ. 3793 ձեռագրին մէջ (Ճող., թ. 70) եւ աւելի յետոյ գրիգոր Յաղմանեցւոյն յիշատակարանին մէջ՝ 1314 թուէն (Սիսական, Էջ 137):

Ասկէ յառաջացաւ նօտրագիր ո ձեւը:

S տառի տարօրինակ ձեւ մը ունինք Սմիատ գունդստապիլ ստորագրութեան մէջ՝ 1241 թուէն (Սիսուան, Էջ 71), ուր երկձիւղ է տառը եւ գրեթէ կ ձեւն ունի. բայց ըստ որում նշն տեղը կայ նաեւ տ կանոնաւոր ձեւը, ուստի ասիկա բացառիկ բան մը պէտք է համարել:

Արդի ձեռագրին մէջ տառս սովորաբար նօտրի ոճով է, բայց միջին սիւնը ուղղուած եւ նօտրէն քիչ մը աւելի երկար, ասիկա երրորդ սիւնին կը միանայ միացման օրէնքի զանազան ձեւերով եւ ըստ այսմ կը կազմէ զանազան տարրերակներ, մաղագիծը ձախիէն առնուելով՝ երեմի ստորնական ծ գրին ձեւը կը ստանայ: Ոմանք երրորդ սիւնին ծայրը ներս կ'ոլորեն եւ ո տառը այն ժամանակ կը դառնայ գրեթէ շթ (թ ստորնական ձեւով): Ուրիշներ նաև կը գծեն երկար ւ ձեւ մը, ծայրը վայրահակ եւ յետոյ մէշտեղէն կ'իջեցնեն երկար եւ ուղղահայեաց սիւնը, կամ նաեւ նոյն վայրահակ ծայրէն մազագծով մը ետ դառնալով՝ կ'իջեցնեն նշն սիւնը, որով տառը գրեթէ փ գրին ձեւը կ'ընդունի: Վերջապէս ունանք կը գրեն բոլորգիր տ ձեւին համեմատ, այսինքն հաւասար սիւներով: Այս վերջին ձեւը միայն կովկասի մէջ գործածական է եւ անշուշտ խոտելի, որովհետեւ ա գրէն շատ տարրերութիւն չունի:

Արամեան ոճով տառս դարձած է Տ, որ ոլորուն գլխատառ Տ ձեւին փարացածն է եւ

կաղմուած է գիտմամբ՝ նմանցնելու համար  
հայերէն գիրը լատին Տ տառին:

թ, թ, թ.

Երկաթագրէն մինչեւ հիմայ կը պահէ նոյն  
ոճը. արդի ձեռագրին մէջ միացման օրէնքներուն  
համեմատ կը ստանայ բոլոր տարբերակները: Արա-  
մեան ոճով դարձած է Ի, որ բոլորգրին կարձ  
ձեւն է Եւ կաղմուած է գիտմամբ՝ նմանցնելու  
համար հայերէն գիրը լատին Տ տառին:

թ, թ, թ.

Այսպէս երկաթագրիր Ց գրի երկու բոլո-  
րակները միանալով դարձան կիսալուսածեւ Յ  
կամ Ծ, այսպէս եղաւ նաեւ Ց տառը, որ ամէն  
կերպով անոր կը նմանէր: Միայն որովհետեւ  
վերջինիս գլուխը փակ էր, ուստի հոս ալ կազ  
մուեցաւ կլորակ գլխով ձեւ մը, իբր Ձ. այսպէս  
կը գտնենք Երերոյքի 1028 թուի արձանագրու-  
թեան մէջ (Ըող., թ. 19), երեք անգամ: Աւելի  
յետոյ անշուշտ միջին գիծը ինկաւ, Տիշտ ինչ-  
պէս Ծ ձեւին մէջ. ասոր օրէնսակը գեռ չէ տես-  
նուած որեւէ տեղ. բայց զրեթէ նոյնն է Յ ձեւը,  
որ կը գտնենք գործածուած Տեկորի 964 թուի  
խաչքարի արձանագրութեան մէջ (Ըող., թ. 15):  
Այս ձեւն է ահա որ կանոնաւորուելով եղաւ յ,  
ինչպէս կը գտնենք առաջին անգամ Կոդովսի  
999 թուի ձեռագրին մէջ, միայն Թէ հոս տառին  
պոչը բաւական երկար է. գրիչը երբեմն ալ կը  
գրէ Գ Եւ ծայրը նորէն և ձեւով գիծ մ'ալ կ'ա-  
ւելցնէ. Տուտէորդւոյն ձեռագրին մէջ՝ 1154  
թուէն (Այրարատ, Էջ 167) տառս գրեթէ Ց  
ձեւն ո: Այս ց ձեւը կաղմուելէ յետոյ հա-  
մառօտութեան. համար երկու սիւներուն վերի  
կապը կը սկսի ջնջուել Եւ տառը կը դառնայ յ.  
այսպէս կը գտնենք մէկ անգամ արդէն 999  
թուին՝ Կոդովսի նոյն ձեռագրին մէջ, Եւ իրբեւ  
սովորական ձեւ՝ Սարգիս Սեւանցոյն ձեռագրին  
մէջ՝ 1041 թուէն (Ըերակ, Էջ 50) Եւ Էջ-  
միածնի թ. 1214 ձեռագրին մէջ՝ 1118 թուէն  
(Ըող., թ. 60) Եւն: Ասկէ կը յառաջանայ շու-  
գիր յ ձեւը, որ նաեւ անցած է արդի ձեռագրին,  
Ընդունելով հոս պոչի օրէնքին համաձայն՝ զա-  
նազան տարբերակներ, մինչեւ անգամ վերէն  
ձախ ոլորուած ձեւ մը՝ որ Ճշտիւ նման է ասոր. Ե  
տառին:

ւ, ւ, ւ.

Յառաջացած է հին երկաթագրիր Ւ ձեւէն,  
ասկէ բոլորգրին անցնելու համար նախապէս

սկսան սիւնը կարճ գրել. Եւ որովհետեւ բաւա-  
կան նուրբ գործ էր կարճ սիւնին ճիշտ մէջտեղը  
գտնելով՝ անկէ հորիզոնական գիծ մը քաշել.  
ուստի ինքնաբերաբար երբեմն սկսան գիծը վա-  
րէն առնել: Այսպէս յառաջացաւ ւ ձեւը: Ասոր  
հնագոյն վկայութիւնն ունինք Կոդովսի 999  
թուի ձեռագրին մէջ, բայց այլուր, աւելի յե-  
տոյ ալ, գեռ երկար կը շարունակուի ւ ձեւը:  
այսպէս Երերոյքի 1028 թուի արձանագրու-  
թեան մէջ (որ հետաքրքրական բոլորգիր ձեւե-  
րով է) տառս դեռ ւ ձեւն ունի Եւ ամրոջական  
է (Ըող., թ. 19). բայց նոյն իսկ շատ կարճ ւ  
ձեւը կը գտնենք մինչեւ 1335 թիւը (Ըող.,  
թ. 133): Այլուր երկու ձեւերն ալ միասին կը  
գործածուին. այսպէս Էջմիածնի թ. 2684 ձե-  
ռագրի բոլորգիր յիշատակարանին մէջ՝ որ 1159  
թուէն է, կայ երեք ւ, որոնցմէ երկուքը պար-  
զապէս ւ ձեւով է, իսկ մէկը այսպէս կարճ է  
տակէն, որ կրնանք ըսել Թէ արդէն ւ ձեւն ունի:  
Ամրոջապէս զուտ ւ ձեւը կը գտնենք 1266  
թուին՝ Էջմիածնի թ. 823 ձեռագրին մէջ (Ըող.,  
թ. 84), որ յետոյ ընդհանուր կը դառնայ Եւ  
կանցնի նօտրագրին, շղագրին Եւ արդի ձեռա-  
գրին: Աերջինիս մէջ սովորաբար նօտրի ձեւով է,  
բայց ոմանք կրնան պոչը վար իջեցնել իբր և,  
ուրիշներ կիսակլորակ շինել՝ իբր և Եւ վերջա-  
պէս ոմանք ալ կլորակ՝ գրեթէ օ ձեւով:

փ, փ, փ.

Երկաթագրէն մինչեւ հիմայ գրեթէ նոյն  
ոճով պահուած է: Այս տառը միակն է որ եր-  
կաթագրի մէջ հպատակած չէ տառերու բերա-  
նաբացութեան օրէնքին. այսպէս մինչդեռ Յ > Բ,  
Թ > Թ, Բ > Բ, Օ > Ո, Ընդհակառակը Փ >  
Գլխագիր երկաթագրիր Փ, միջին երկ. Փ, փաքք  
երկ. Փ, անցման զիր Փ: Բոլորգիր մէջ է միայն  
որ այս տառին ալ երկու բերանները բացուած  
են: Բացուածը կատարուած է նախ վերէն Եւ տառը  
ստացած է Փ ձեւը. այսպէս կը գտնենք առա-  
ջին անգամ 999 թուին՝ Կոդովսի ձեռագրին  
մէջ կամ քիչ յետոյ 1118 թուին՝ Էջմիածնի  
թ. 1214 ձեռագրին մէջ (Ըող., թ. 60) Եւ  
1190 թուին՝ Էջմիածնի թ. 3795 ձեռագրին  
մէջ (Ըող., թ. 65): Այնուհետեւ զանազանու-  
թեան համար՝ բացման ձեւը փոխուելով՝ ձախ  
կողմը եղած է վերէն, աջ կողմը վարէն. ասի-  
կա է մեր արդի բոլորգիր փ ձեւը, որուն առա-  
ջին վկայութիւնը կը գտնենք 971 թուէն՝ Էջ-  
միածնի թ. 2679 ձեռագրին մէջ (Ըող., թ. 36):  
Ժամանակ մը երկու ձեւերը մրցման մէջ էին Եւ

Հաւասարապէս գործածական. այսպէս 1118 թուէն՝ Էջմիածնի թ. 1214 ձեռագրին մէջ (Ըող., թ. 60) երկու փ կայ, մէկը առաջին տեսակն, միւսը երկրորդ տեսակն. 1196 թուէն՝ Էջմիածնի թ. 948 ձեռագրին մէջ (Ըող., թ. 66) երեք փ կայ, երկուքը առաջին տեսակն, երրորդը երկրորդ տեսակն. Մրցումը կը շարունակուի մինչեւ 1283 թիւը. վերջին անգամ կը պատահինք այս թուին Էջմիածնի թ. 1563 ձեռագրին մէջ (Ըող., թ. 99), որմէ յետոյ այլ եւս առաջին ձեւը կը վերնայ եւ կը յաղթանակէ փ ձեւը:

Արդի ձեռագրին մէջ տառս բոլորգրի ոճով է, բայց ունի զանազան տարրերակներ. այսպէս ոմանք կը գրեն նախ և ձեւ մը, որուն մէջ տեղին՝ յետոյ վերէն վար ուղիղ գիծ մը կ'իջեննեն, Ուրիշներ երկու թեւերը կլորակներու կը վերածեն, որով տառս գրեթէ օ/օ ձեւը կ'ընդունի: Առաջին թեւը սիւնագլխին եւ սիւնը երկրորդ թեւին միացնող մազագծերն ալ կրնան աջէն կամ ձախէն առնուիլ, որով կը ստեղծուին նոր զանազանութիւններ՝ ասոնց մէջ ամէնէն նկատելին է այն զարդարուն ձեւը՝ որուն մէջ տառին առաջին թեւը եղած է օ, միջին սիւնը չ, վերջին թեւը ժ, այնպէս որ ամբողջը եղած է գրեթէ օ:

Ք, +, Ք.

Երկաթագրէն մինչեւ բոլորգրի նոյն ոճը պահուած է: Երերոյքի 1028 թուի արձանագրութեան մէջ, որ բոլորգրի է, ունի տարօրինակ ձեւ մը՝ իբր Չ, որ այլուր չէ գործածուած ալ է, շուտով խափանուած է: Բոլորգրի ք ձեւին մէջ համառութեան համար յետոյ գլնի կլորակը յապաւուելով եւ թեւին ձախակողմեան կոթը կրծատուելով՝ յառաջացաւ + ձեւը, որ նախապէս բոլորգրի կը համարուեր եւ յետոյ միայն յատկացուեցաւ նօտրագրին: Այս ձեւը կը գտնենք առաջին անգամ 1435 թուին Էջմիածնի թ. 1380 բոլորգրի ձեռագրին մէջ (Ըող., թ. 136), ուր կայ 11 հատ ք, որոնցմէ մէկը միայն + ձեւով, միւսները ք: Ասկէ քիչ առաջ՝ 1323 թուին, Էջմիածնի թ. 3793 ձեռագրին մէջ (Ըող., թ. 126), մինչեւ անգամ նօտրագրի ըլլալով հանգերձ, չենք գտներ + ձեւը, այլ ք (երեք անգամ). Նոյնպէս 1346 թուին՝ Էջմիածնի թ. 3793 նօտրագրի ձեռագրին մէջ (Ըող., թ. 134) չկայ +, այլ միշտ ք. այսպէս եւ 1348 թուի ձեռագրի մը մէջ (Ըող., թ. 135):

Այսպէսով մէկ կողմէ Երերոյքի տարօրինակ

ձեւը եւ միւս կողմէ նօտրագրի + ձեւը՝ գրեթէ բոլորովին նման դուրս եկած են հին յունարէնի Չ եւ Խ ձեւերուն. բայց այս նմանութիւնը զուտ պատահական է:

Արդի ձեռագրին մէջ տառս նօտր + ձեւէն կը ծագի. բայց այն տարրերութեամբ՝ որ մինչդեռ նօտրագրի մէջ միշնական է տառս, հոսդած է ամբողջական: Ասկէ զատ կրնայ վերէն կամ վարէն եւ կամ թէ՛ վերէն ու թէ վարէն մազագիծ ընդունիլ՝ աջ կողմէն կամ ձախ կողմէն. որով կրնայ կազմել զանազան տարրերակները: Մինչեւ կը ստանայ ֆրանս. ձեռագրի ձեւը: Այս պատճառաւ է աչա որ արամեան ոճով տառիս համար հնարուած է վ ձեւը, Ճշիւ լատին վ տառին նմանութեամբ:

Օ, Յ, Օ.

Երկաթագրի ժամանակ չկար տառս: Այս հնչումը տալու համար հները կը գրէին ո, որմէ տարրեր էր աս (իբր ա՞ս): Աւելի յետոյ վերջնս փոխելով իբր հնչումը՝ դարձաւ օ, որով երկու հնչումները նոյնացան: Այս ձայնափոխութիւնը անշուշտ ժ, դարէն հին է, որուն իբր ապացոյց կը գտնենք փոխութիւնը (փիլ. փառաւեք) Անիի Ապուղամբենց Ս. Գրիգոր եկեղեցւոյն արձանագրութեան մէջ (Ըող., թ. 17): Բայց պէտք է կարծել որ Հայաստանի շատ կողմէ բոլոր ինչպէս հիմայ ալ, ոստացած էր աս երկրարբառային հնչումը, որով ո եւ օ տարրեր ձայներ ունեին: Այս պատճառաւ է աչա որ հայերը օ ձայնը գրելու համար չգրին ո, այլ ստիպուեցան գիմել օտար աղթերի եւ յունարէնէ առին օ ձեւը: Այս գրին առաջին անգամ կը պատահինք 1214 թուին. հման. Տաշեան, Ցուց. 705 ա գրուած յիշատակարանին մէջ պաղպանօր բառը: Ասկէ քիչ ժամանակ յետոյ 1294 թուէն չեթում պատմիչ բժշկաբանին մէջ քանիցս կայ օ, թէւ ոչ բոլորովին կլորակ, այլ կոթաւոր ձեւով մը, իբր օ (տես Սիսուան, Էջ 338):

Ք, Յ, Փ.

Երկաթագրի ժամանակ չկար տառս, որով հետեւ հայերը այս ձայնը չէին կարող արտարերել: Հատ յետոյ յառաջանալով լեզուին մէջ մասումք բուն հայերէնի ձայնաբանական օրէնքներով (օր Էնչի) եւ մասամբ օտար լեզուներէ փոխառութեամբ, պէտք եղաւ ունենալ առանձին տառ եւ այն ժամանակ փոխ առին յն. գ ձեւը, որ դարձաւ Փ: Առաջին անգամ տառս կը գտնեմ

գործածություն ած այս ձեւով՝ 1270 թուականին,  
Հեթումի դռւստր Գիշի իշխանուհուցին անուան  
մէջ (Սիսուան, էջ 145): Ասկէ տարիի մը յետոյ  
է կոստանդնի դաշնագիրը (Սիսուան, էջ 210),  
ուր գլուխը քիչ մ'ալ վարէն առնուելով՝ տառս  
ստացած է դ տարիին արդի ճեռագիրին ձեւը:

Արդի ձեռագրին մէջ գրեթէ նօտրի ձեռով  
է. բայց կարերի է նաև սիւնը կըր գլխէն քիչ  
մը աւելի վեր երկարել եւ ծայրն ալ մազագիծ  
մը աւելցնել:

Կովկասի մէջ շատեր կը գրեն ձեռագիր  
գլխատառ գթ ձեւով, իսկ քառական կը զանազաննեն  
միայն անով՝ որ իրր ֆ' զլու իւր մազագծով մը  
միացած է միջին թեւին, իսկ իրը ք' միացում  
չկայ եւ թեւը անշատ կը մնայ:

Այս բոլորէն յետոյ իբրեւ ընդհանուր  
դիտողութիւն պէտք է ըսել, որ ինչպէս գրի տե-  
սակներու, Նմանապէս անոնցմէ իւրաքանչիւրին  
զանազան ձեւերուն համար տրուած թուականները  
ընդունելու ենք իբրեւ մօտաւոր թուական եւ  
համարելու ենք միշտ աւելի ուշ։ Այդ թուա-  
կանները մենք քաղած ենք Ալիշանի տեղագրու-  
թեանց եւ Շողակաթի նմանահանութիւններէն,  
որոնք ինչ քան ալ հարուստ ըլլան, չեին կրնար  
սակայն պարունակել բոլոր ձեռագիրներուն նմաց-  
ները։ Ասոր համար մենք այդ թուականները  
իբրեւ առաջնորդ չենք բռնած՝ գրերու զարգաց-  
ման ընթացքը պարզելու համար, այլ ձեւերու  
համեմատութիւնը Այս պատճառաւ շատ անդամ  
պատահցանք այնպիսի ձեւերու՝ որոնց թէեւ  
աւելի ուշ՝ կը հանդիպինք ձեռագիրներու մէջ,  
բայց զարգացման օրէնքներու համեմատ աւելի  
չին են քան ուրիշ ձեւ մը, որ ըստ բախտի պա-  
հուած է աւելի չին ձեռագրի մը մէջ։ Իբր օրի-  
նակ յիշենք փ տառին առաջին ձեւը ( $\Psi$ )՝ որուն  
գործածութեան թուականն է 999 թուէն  
մինչեւ 1183, իսկ երկրորդ ձեւը ( $\Phi$ ), որ կը գոր-  
ծածուի 971էն մինչեւ այսօր։ Երեւութապէս ա-  
սոնց մէջ աւելի չին է փ, բայց ըստ զարգացման  
պատճութեան՝ հնագոյն ձեւը առաջինն է, որ եւ  
հետեւարար պէտք է գրուի նախ քան 971 թիւը

Վերջացնելու համար հայերէն գրեթու զարդացման ընդհանուր պատմութիւնը, յիշենք նաեւ այն նորագոյն փոփոխութիւնը՝ որ ոմանք փորձեցին մացնել անսնց մէջ: Ամենուն յայտնի է որ բոլորգրի մէջ կան քանի մը տառեր, որոնք չափազանց նման են իբարու եւ փոքր գծիկներով միայն կը տարբերին, այսպէս են՝ ա—ա, գ—գ, զ—զ, ո—ո: Օտար բառերու ընթերցանու-

թեան, մանաւանդ տպագրական փորձերու ժամանակ շատ դժու ար է զանազանել այս տառերը, ուստի մասձեցին գարման մը տանիլ: Մուրզ թերթի խմբագիր Ա. Արասիսաննեան 1898—1899 թուին հնարեց նոր տառեր. դ գարձուց դ, դ գարձուց դ, իսկ տ տառին մէջ՝ միջին սիւնը երկարելով դէպի վար՝ գարձուց դ: Մուրզի այս նորմուծութիւնը շարունակուեցաւ քանի մը տարի, բայց յետոյ՝ թերթին հետ իսպահնուեցաւ: Եվ յն խնդրով զբաղեր է նաեւ վենետիկի Միթարեան միաբանութիւնը. բայց փօխանակ Մուրզի խմբագրութեան նման նորահնար եւ անհամաշափ ձեւեր հնարելու, աշխատեր է օգտուիլ արդէն գործածական գարձած հայ ձեւերէն եւ դ ձեւին տեղ գրեր է գ, դ ձեւին տեղ զ, իսկ տ տառին միջին գիծը աւելի բարակ է առեր: Ո եւ ս զրերը կը մնան անփոփոխ: Այս շատ գեղեցիկ ձեւափախութիւնը դժբախտաբար

ՀԱՅՈՒՅՑ

Հ. Յ. Աճենիս

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ

## đ ờ ҆ ҇ ߁ ߂ ߃ ߄ ߅ ߆ ߈ ߉ ߊ ߋ ߌ ߍ ߏ ߏ

*առ = առուակը - լ = լեռը - լշ = լեռնաշղթայի*

Ճարտարագիր Աւազանը դառնուում է Հայաստանի հիւսիս-արեւմտեան կողմը, Պոնտոսի՝ Խաղաթիքի, Խալիքների, Վրաստանի՝ Գուրիա, Մինպեղիա, Ախալցխա, Փոցխով, Հայկականի՝ Արգահան (Գուրաբը), Կարս-վանանդի, Բասենի (վերին և ներքին Բասեան), Կարնոյ, Դերջանի և Եկեղեց-երգինզանի գաւառների մէջ: Սահմաններն սկսում են հիւս. լայնութեան  $40^{\circ}$  մինչեւ  $41,50^{\circ}$  և արեւել. երկարութեան  $57,30$  մինչեւ  $60,15^{\circ}$ : Այս երկիրը ըրջապատի գաւառներից բաժանուում է բարձր լեռնաշղթաներով, սրակող և սրակատար լեռներով, խոր-խոր անդունդներով, որոնք երկրի չուրջը անառիկ պատուարներ են կադցում, հազորդակցութիւնը և յարաբերութիւնը անջանուում: Այս լեռնաշղթաները գրեթէ համանման կերպով պարսպած են